

ՈՐՓԵՍԶԻ ԶԲԼԱՅՅ ԹԷ ՄՈՌՆԱՆՔ ...

Ապրիլ ամիսը, բնութեան վերածաղկումի հոգեպարար եւ հրաշալի երեւոյթին հետ
կը քերէ հայ մտքերուն եւ սրտերուն արիւնոտ յիշատակը մեր նիւրաւոր նահատակնե-
րուն՝ որոնք ինկան Մեծ Եղեռնին։ Եթէ բանաստեղծը ապրած ըլլար Տարագրութեան
Տագնապի շրջանին, հաւանաբար իր ծանօթ բանաստեղծութիւնը զրէր քանի մը տառե-
րու փոփոխութեամբ միայն՝ տալու համար հակապատկերը այժմ երգուածին։

Այս զարևան հետ, այս ծաղկանց հետ,
Փակուեց լեզուն իմ մայրիկին . . .

Արդարեւ, Ապրիլի բացուող ծաղկիներուն հետ փակուեցան լեզուները եւ աչ-
քերը բիւրաւոր մայրերուն եւ հայրերուն, եղբայրներուն եւ քոյրերուն . . . : Ահաւոր
դէպքին՝ եւ անկէ անմիջապէս վերջ ծնած ծաւակները, Վրէժները եւ Մարտիրոսները
արդէն լրացուցած են 40 տարին։ Հայրենի հողերէն տարագրուած սերունդը պատմու-
թեան անցնելու վրայ է. սակայն ազգի սրտին վրայ բացուած վէրքը դեռ չէ գոցուած,
դեռ կ'արիւնի . . . : Ժամանակի սպեղանին մեղմացուցած էր կակիծը ըստ բաւականին։
Այսօր սակայն կրկին կը մորմորի վէրքը, որովհետեւ թշնամիէն եկած հարուածի յի-
շատակին վրայ կ'աւելնայ եղբօրմէն եկած Յուղայի համբորին դառնութիւնը . . . :

Պիտի չանդրադառնանք Դէպքին. ստորեւ կ'երեւի ընդհանուր եւ անաշառ պատ-
կերը Մեծ Պատահարին, այնպէս ինչպէս աշխարհի պատմութիւնը արձանագրած է զայն
իր պատմութեան դասագրքին մէջ։ Սակայն ինչպէս չանդրադառնալ այն միւս տարա-
գրութեան՝ որ այսօր իսկ կը պատրաստուի մեզմէ ոմանց ծեռքով, եւ կարեւոր մեղ-
սակցութեամբ այն իսկ սերունդին՝ որ հազիւ նողոպեցաւ ահաւոր աղէտէն։ Ո՞վ պէտք
է ըսէ, եւ որո՞ւ պէտք է ազգաբարուի որ այսօր մեր իսկ ծեռքերով կը պատրաստենք
մեր եւրուրդ տարագրութիւնը. մեր հարեւան ժողովուրդներու սրտէն ու աչքէն դուրս
իյնալու տարագրութիւնը . . . որ կրնայ այնքան աղխտաւոր ըլլալ իր հետեւանքներով
որչափ եղաւ առաջինը։

Աղէտէն սերունդ մը վերջ, երկու նշմարտութիւններ, մին դրական եւ միւսը
ժխտական, անգամ մը եւս փաստուեցան մեր ազգային հաւաքական կեանքին մէջ։
Առաջինը այն է որ մեր ժողովուրդը օժտուած է վերապրելու անխորտակելի կամքով
եւ կարողութեամբ։ Մերինէն տարբեր քիչ ցեղեր թերեւս կարենային տոկալ մեր զիխուն
եկած հարուածի ուժգնութեան եւ չկորսնցնել իրենք զիրենք։ Նման մահացու հարուա-
ծէն վերջ քիչ ժողովուրդներ կրնային երեւան բերել վերականգնելու եւ վերապրելու
այն հրաշալի կարողութիւնը զոր մենք երեւան բերինք։ Փառք Աստուծոյ, չարագործ
թշնամին զրիացեցաւ իր ցեղազինջ, հրէշային ծրագրին մէջ։ Հայութիւնը ֆիզիքապէս
կ'ապրի ըլլայ արտասահմանի մէջ ըլլայ իր պատմական հայրենիքի մէկ անկիւնը։ Փո-
խարինելիները, երբեմն աւելիով, փոխարինուած են։ Իրեւ թիւ այսօր աւելի ենք քան
ինչ որ էինք Տարագրութեան սկիզբը. իրեւ նիւթական հարստութիւն մեր այսօրուան
ունեցածը պակաս չէ քան ինչ որ ունէինք մեր հարստութեան կողոպուտէն առաջ։
Իսկ անփոխարինելիները յաւէտ կորած են. մեր պատմական յուշարձաններու բարբա-
րոսական կործանումը, մեր մշակութային արժէքներու սրբապիղծ փճացումը ոչ մէկ
պայմաններու տակ կարելի էր վերաշահիլ։ Իսկ հայրենիքը, անկողոպատելի կողոպուտը,
իր տեղն է, կը սպասէ իր զաւակներու վերադարձին, եթէ անմար մնայ անոնց մէջ
յոյսը եւ հաւատքը իրենց աստուածատուր ժառանգութեան վերատիրանալու։ Ազգերու
կեանքին մէջ տարիները քիչ նշանակութիւն ունին։

Այս հրաշալի երեւոյթին դիմաց կայ նաեւ ժխտական իրողութիւնը որ պատճառ-

ներէն գլխաւորն է մեր պատիկ մնալուն, մեր դժբախտ մնալուն, հակառակ մեծ ու երջանիկ ըլլալու համար մեզի տրուած բոլոր կարելիութիւններուն։ Այդ դժբախտ իրողութիւնը, որ կը փաստուի մեր օրերուն, այն է, որ մեր ժողովուրդը իր պատմական փորձառութիւններով չի հարստանար, պատմութեան իրեն տուած դասերով չիմաստնանար։

Յիսուն եւ աւելի տարիներ առաջ, մեզմէ ումանք նախապատրաստեցին անգիտակցաբար մեր ֆիզիքական տարագրութիւնը, անխոհնեմ շարժումներով, ելոյթներով եւ յայտարարութիւններով։ Մեր նպատակը չէ դատապարտել մարդկար՝ որոնք արդարեւ չէին գիտէր թէ ինչ կ'ընէին. մարդեր՝ որոնք այսօր անցած են պատմութեան, եւ որոնցմէ շատեր պէտք է ընդունիլ որ կ'ընէին իրենց յանձնուած գործը կամ հրահանգը «միամիտ սրտիւ, կատարեալ հաւատով եւ լցեալ սիրով», առանց անդրադառնալու սակայն անոնց հետեւանքներուն։ Պատմութիւնը փաստեց, ի գին մեր բնաջնջման վտանգին, թէ որդեզրուած ուղղութիւնը, կիրարկուած միջոցները, սրբազն եւ մեծ դատի մը մօտեցումի եւ ծեռնումի կերպերը սխալ էին։ Կը կրկնենք դարձեալ թէ մեր նպատակը պատմական սխալ մը դատապարտել չէ, ան ինքզինքը դատապարտած է արդէն իր հետեւանքներուն մէջ. մեր ճիզն է մատնանշել որ նոյն յիմարութիւնը վերստին չգործենք։ Դժբախտաբար սակայն նոյն խակ եւ անհեռատես մտայնութիւնները, նոյն թոյլ եւ անպատասխանատու բերանները աշխարհի բեմերէն կ'աղաղակն որ հայ ժողովուրդի այն տարրերը որոնք չեն բաժներ Հայց. Մի եւ Առաքելական Եկեղեցին մէջ սկիզբ առած անջատողական մտայնութիւնները եւ չեն յինար յարուած թակարդին ու բացուած անդունդին մէջ, ունկնդրող աշխարհի հակառիք բանակն մէջ կը գտնուին . . . :

Կ'անդրադառնաք թէ լսող օտարներ ինչ զգուանք եւ արհամարհնեք կը զգան իրենց իսկ ցեղը եւ եղբայրները սեւացնող յայտարարութեանց հեղինակներուն նկատմամբ, մանաւանդ երբ պննուած են անոնք բարձրաստիճան եկեղեցականի սեւ պատմուճաններով . . . : Անձնասպաննութեան համազօր նման յայտարարութիւններէ յետոյ կը սպասենք տակաւին որ աշխարհ եւ պատասխանատու իշխանութիւններ չպակսեցնեն իրենց յարգանքն ու համակրանքը կրկնապէս մարտիրոսացած այս ժողովուրդին նկատմամբ։ Հայ ժողովուրդի գոյութեան ողնայարը կազմող զանգուածները կասկածելի յայտարարուելէ յետոյ դեռ կը սպասենք որ աշխարհ բարեկամ մնայ մեզի եւ անխախտ պահէ իր վստահութիւնը հայ ժողովուրդի վրայ ընդհանրապէս։ Առաջին տարագրութեան մեր դահիճը զանազանութիւն չդրաւ յեղափոխականի եւ ոչ-յեղափոխականի միջեւ, խտրութիւն չդրաւ պետութեան թշնամի կամ բարեկամ նկատուած տարբերու միջեւ, տարբերութիւն չդրաւ հայ լուսաւորչականի կամ բողոքականի կամ կաթոլիկի միջեւ։ մէկու մը հայ ըլլալը բաւական էր կրելու հայութեան վերագրուած մեղքը եւ անոր պատիճին ամբողջ ծանրութիւնը։ — Աշխարհ ընդհանրապէս եւ Մերձաւոր Արեւելքը մասնաւորաբար յղի են ահաւոր անակնկալներով։ Այնքան լայն տարածուած ենք, որ ուր որ կրակ իյնայ անխուսափելիօրէն պիտի այրին մեր փէշերը. գէթ մեր ծեռքով բարիւղ չլցնենք մեր գլուխներուն վրայ մարմինին ամբողջական այրումը չփուրացնելու համար . . . :

«Սեւացրէք, սեւացրէք, մի բան կը մնայ»։ Կը սիալին այսպէս խորհողները. մի բան չի մնար, երկու բան կը մնայ. մինչ արհամարհնեք եւ դատապարտութեան անջնջելի խարանը նակտին անոնց՝ որոնք կը սեւցնեն. երկրորդ՝ լուսապասակը գլուխներուն շուրջ անոնց՝ որոնք «կը սեւնան»։

Այս, որպէսզի ըլլայ թէ մոռնանք պատմութեան մեզի բազմիցս կրկնած դասը, կը դնենք յաջորդ էջին վրայ յուշարար պատկերացումը հայ ժողովուրդի դէմ գործուած աններելի ոնիրին, որուն մէջ որբան դատապարտելի են գործադրող հրէշային ծեռքերը, նոյնքան պախարակելի են պատրուակ տուող արկածախնդիր անձերը։